

մըն է աքսորեալ. փուժ տեղը չխա-
բուին անոնք որ երկրաւոր բարիքնե-
րը իրենց փափաքանաց բաւական
վայելք կը սեպեն . իրենց երկրաւոր
մասը անովկը զուարձանայ , բայց հո-
գինին միշտ իրեն հոգեւոր իրաւունքը
կը պահանջէ : Ո՞եր ներսէն ուրիշ է «
մը , որ է հոգին , կ'իմացընէ միշտ իրեն
մշտամնայ բնութիւնը , ու կը յիշեցը-
նէ իրեն դիտած մեծ նպատակը , մեծ
բանը , իր երջանկութիւնը՝ որուն
միշտ իրեւ իր բեեւոին կը դիմէ իր
էութիւնը : Ո՞վ պիտի ըլլայ աս եր-
ջանկութիւնը . . . հոս մարդուս բո-
լոր բնութիւնը մէկ ձայնով կը կանչէ ,
լուսուած :

Ո՞արդուս բնութեան գերազան-
ցութիւնը իմացընելու համար բաւա-
կան է միոյն աս բաւս , մանաւանդ
թէ ասոր իմաստը . այս գերբնական
իմաստը՝ որ կ'իմանանք ու չենք իմա-
նար , ամէն բանի մէջ կը տեսնենք ու
չենք գիտեր իր բովանդակութիւնը .
լուսուած՝ որու համար ոչ ոք բնաւ
կրցեր է ըսել մտքով՝ թէ իւ գոյ , և
երկրիս վրայ մարդէն զատ բան չկայ
որ կրցեր է ըսել թէ կոյ լուսուած :
Իրաւ , ծաղկըներ տունկեր օտար եր-
կրի մէջ ցամքեցան մեռան , հունտեր
պտուղնին այլափոխեցին , անասուն-
ներ պանդիստութեան մէջ մեռան ,
թունիկը վանդակին մէջ իր հովա-
սուն ծառերուն սիրովը մարեցաւ ,
բայց միայն մարդս իր հայրենեացը
մէն ալ ուրիշ հայրենիք մը կը փըն-
տուէ :

լուսութելքէ վեր փափաք է : ի՞նչ
որ ստոյգ է այն վսեմառածը՝ թէ լը-
մանն իւրոյ նմանոյն ցանկայ , մարդն
ալ որ լուսուածութիւն ունե-
նայ . և թէ որ անոր նման է՝ պէտք է
որ անկեց եկած ըլլայ և անոր քովը
դառնայ . ուրեմն երկու թիզ մեծու-
թեամբ տղայ մըն ալ լուսուածութիւնը՝ լու-
սուածութիւնը աղքակիցն է ըսեմ , ու բոլոր
երկնից և երկրի մեծամեծ արարած-

ները՝ որ լուսուածոյ դիմացը ոչինչ են՝
մարդուս դիմացն ալ գրեթէ ոչինչ :
իւ ինչպէս որ մեր ձշմարիտ և սուրբ
հաւատքը կը վկայէ՝ ամենայն աշ-
խարհք մէկ էլեցին բառով մը ստեղ-
ծուեցաւ . իսկ մարդու ստեղծուեցաւ
լուսուածոյ ձեւքովն ու չնչովը , լուսու-
ածոյ արեամբը փրկուեցաւ , լուսուածոյ
սիրովն ալ պիտի անմահանայ :

(ԱԽԱՐՏՆ ԵՍԴՈՒՃԻԿԱՅ :)

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ծննդան դպրոցներ :

լուսուածութաղկած աղքերուն օգ-
տակար ու գովելի սովորութիւնները
մեր աղքին իմացընելու ատեն՝ փա-
փաքնիս ան է միշտ որ մերոնք ալ հե-
տեւին անոնց որչափ որ կրնան : լուս-
պիսի սովորութիւններէն մէկն ալ ան
է որ թէպէտ քիչ տարի է սկսածը ,
բայց խիստ շուտով ծաղկած է ամէն
գլխաւոր քաղաքներու մէջ ու օրէ
օր ալ կը ծաղկի . այսինքն տօնական
գպրոցներ բանալը : Որովհետեւ ար-
հեստի տէր մարդիկ բոլոր շաբաթը
աշխատանքի հետ ըլլալով՝ ատեն չեն
ունենար գոնէ իրենց հարկաւոր ուս-
մանց ու տեղեկութեանց ետեւէ ըլ-
լալու , ամենէն առաջ լուսուածութիւն
մասնաւոր տեղ մը կը ժողվին , ու հոն
վարժապետ մը անոնց ամէն տեսակ
ուսմանց վրայ պարզ ու յստակ ոճով
դաս կը խօսի : լուսպիսի սովորու-
թեան մեծամեծ օգուտները խիստ
շատ են . մէկն ալ աս է որ անով հե-
ռու կը կենայ արհեստաւորը անպի-
տան մարդկանց ընկերութենէն ու
գէշ սովորութիւններէ , ու չմտներ
այնպիսի տեղուան մէջ վաստըկածնին անա-
ռակութեամբ կ'ուտեն կը մսխեն ու

զինովցած դուրս կ'ելեն, որով անուն
նին մէկ ստըկի կ'ըլլայ, և ուտելու հաց
չեն ունենար : Երբոր պղտիկ տղոց
կրթութեանը փոյթ կ'ունենանք, ինչ
իրաւամք չափահամները երեսի վրայ
թողունք, և ինչ օգուտ կրնանք քա-
ղել պղտիկներէն քանի որ մեծերը ան-
կերթ են :

Խակ աս տեսակ տօնական դպրոց
հաստատելու կերպն ալ ամենազիւ-
րին է . նախ՝ պէտք է որ դպրատունը
որչափ որ կարելի է մեծկակ ըլլայ ու
եկեղեցւոյ մը կամ հրապարակի մօտ :
Երկրորդ՝ գրքատուն մը ըլլայ մէջը
պատմութեան, երկրաշափութեան,
երկրագործութեն ու արշեստից գրքե-
րով զարդարուած : Երրորդ՝ դպրա-
տուն եկողները հարկ է որ իրենց կող-
մանէ դպրատան օդնեն, հարուստ-
ներն ալ իրենց առատաձեռնութեը
հաստատեն . իսկ դպրատան մէջ գրտ-
նուած քահանան՝ բժիշկն ու վարժա-
պետը յայտնի է թէ իմաստուն և ըն-
տիր մարդիկ պիտի ըլլան : Ինդղիայի
մէջ աս տեսակ դպրոցներու ծախքը
դիւրաւ ձարելու համար ամէն մարդ
օրը մէկ փող մը կը վճարէ, որով
դպրատան չափաւոր ծախքը դիւրին
կերպով կը հոգացուի :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԻԵԼՈՐԴԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

(Պաշտեմիւն :

ԺԱՌՎՉՈՒԹԻՒՆ կ'ըսուի ան արուես-
տը՝ որով մարդիկ օձերը կ'ընտանեցը-
նեն ու իրենց ուզածին պէս այլ և այլ
խաղեր ընել կուտան՝ անօնց : Ի՞ս ա-
րուեստը խիստ հին է . ուստի նաև
ոք գրոց ու մեր նախնեաց գրուածք-
ներուն մէջ ստէալ կը յիշուի' : { Յու-

1 « Եթէ հարցէ օձ'ի թովել, ոչ ինչ է առաւե-
լութիւն թովելին » կ'ըսէ Սողոմոն : Երեմիա մար-
դարէն ալ կը սպառնայ, « Ես աւասիկ արձակեմ

նաց հին պատմութեանցը մէջ Փափղ-
զացի անունով ազգ մը կը յիշուի Մի-
րիկէի մէջ որ ոչ միայն օձի խածուած-
քէն չեն վնասուիր եղեր, հապանակ
օձին խածած տեղը ծծելով՝ թոյնը կը
հանեն եղեր . և Պլինիոսի ու Պտրա-
բոնի լսածին նայելով՝ իրենց շողիքը
կամ պարզ դպչին ալ բաւական էր
այսպիսի վերքերը ըռընտցընելու .
ուստի կ'ըսէ Լուկանոս՝ լատին բա-
նաստեղծը .

Անօրինակ կայ յաշխարհի ժողովուրդ
ի ժաման օձից մաղկատելոյն անվենաս .
ԶՄարմարական ասեմ ֆափղայց ըզսերունդ
Որոց լեզուք ըզդալարեաց հարուն սպաս :

Հիմա ալ նոյն գործողութիւնները
թէ հնդկաստանցի և թէ ափրիկեցի
թովիչները կ'ընեն . բայց չգիտցուիր
թէ ան Փափղզացի ըսուած ազգը ինչ-
պէս անվնաս կը մնան եղեր օձի խա-
ծուածքէն, և ոչ թէ հիմակուան
թովիչներուն բուն վարպետութիւնն
ինչ է : Ի՞ս յայտնի է թէ աս գործո-
ղութեան մէջ կախարդութիւն կամ
դիւթութիւն մը չկայ, ու բնական
արշեստ մըն է . ոմանք կ'ըսեն թէ ա-
ռաջուց օձին թոյնը կը հանեն, ոմանք
ալ թէ ասոնք ծածուկ դեղթափ մը
ունին որ օձը խածածին պէս մէկէն
վերքին վրայ կը դնեն . ուրիշներն ալ
կ'ըսեն թէ այսպիսի թովիչները առա-
ջուց անանկ դեղ մը կը խմեն որ անոր
ուժովը՝ օձերուն խածուածքէն չեն
վնասուիր :

'ի ձեզ օձս կոտորիւս, յորս ոչ մտանիցեն թովու-
թիւնք » : Մեր Եգիպէտն ալ կ'ըսէ . « Աւանիկ աե-
սանեմք (զօձ) 'ի հնարագիտութենէ թովաց զգո-
նացեալ, և իբրև զոււան խաղալիկ է նոցա . . . Եւ
այլոց զքարբս իգակերպս կալեալ թովութեամբք
յընաելութիւն մարդկան ածեն, ջրեցուցեալ ըզ-
թոյնան սպանողս » :